




Պ. ԲԱԳՐԱՏ ԽԱԼԱԹԵԱՆՑԻՆ



Կան մարդիկ , — որոնց թիւը շատ է դժբախտաբար , — որ իրենց չգիտցած բաներնուն մէջ մտնելը , կարծիք յայտնելը , այդ մասին նոյն իսկ հրապարակով յօդուած գրելը փառք կը համարեն իրենց , — հոգ չէ թէ այն գրուածքին նիւթը եւ անոր վերաբերեալ բոլոր տեղեկութիւնները քաղած է քեզմէ բայց չի հաճիր յիշել անունդ : Այնտեսակ դիմումներ գրեթէ ամէն օր կստանամ ես եւ միամտաբար ալ կը պատասխանեմ : Եթէ այսպէս շարունակէ , քիչ ժամանակէն պիտի ունենանք խումբ մը պատմագէտներ , լեզուաբաններ , հնախօսներ , գիտնականներ , բանաստեղծներ , քաղաքագէտներ , եւ . . . շատ մը համայնագէտ հոսհոսներ :

Այս տարափոխիկ հիւանդութեան «Խաչկոնցութիւն» անունը տրւած է Մ. Աղաբէգեան , իսկ «Գրական Ծիւրախտ» անուանած է Յուսակ , աւելի ճիշտ կերպով արտայայտելով հիւանդութեան բնաւորութիւնը :

«Գրական Ծիւրախտ»ի միակ դարմանը , հարկ չկայ ըսել , կա՛մ խմբագրատանց զանրիւղն է եւ կամ անաչառ քննադատութիւնը , որ ապանելու մի դերը կը կատարէ եւ հիւանդութեան վարակման առաջքը կաննէ : Այս ախտին ենթակայ եղողներն երկար ժամանակ առնելու են նաեւ Տ. Ա. -ի եւ Մէրսէտէս-ի դեղահատներէն , որոնց դորձածութեան եղանակը բացատրուած կը գտնեն «Մասիս» շաբաթաթերթին մէջ :

«Գրական Ծիւրախտ»է վարակուած կերեւի նաեւ պ. Բագրատ Խալաթեանց , որ , քաջալերուած իր մի քանի գրութիւնները սրբագրելէս , կուզէ եղեր կլլեցնել հայ եւ դերման հասարակութեան թէ «իմիջ հեղինակած է» Հայոց նախնական ժամանակի պատմութիւն մը : Ասիկա ամօթ է պարոնի մը , որ եւրոպական մեծ մայրաքաղաքի մը մէջ կապրի : Եթէ ես «Բանասէր»ի մէջ ամենայն քաղաքավարութեամբ քննադատեցի պարոնին այս աններելի ընթացքը , անոր համար էր որ չէի կրնար այլ եւս հանդուրժել այն տեսակ բանադողութեան — գրական խաչագողութիւն — զոր կրնայի ապացուցանել պ. Ղազարեանի ներկայութիւնն ալ մէջ բերելով : Բայց պ. Բ. Խալաթեանց , — այն՝ որ «Դոկտոր» կանուանէ ինքզինքը , խաբելով թէ՛ եւրոպացիները եւ թէ հայ խմբագրութիւնները , ինչ որ վերջերս միայն երեւան ելաւ Ն. Թ. -ի «Մշակ»ի մէջ հրատարակած մերկացուցիչ յօդուածով , — առանց կարմրելու կուրանայ : Լաւ ուրեմն . ուրիշ , աւելի շօշափելի փաստեր պիտի տամ հիւ

մա , ապացուցանող թէ պ. Բ. Խ. ամէն պարագայի մէջ ալ իրրեւ իրեւ
նը քշած է ուրիշներու կարծիքը , առանց ազբիւրը ցոյց տալու :

Հայ նախարարութիւններու ծագման մասին յայտնուած համանման
կարծիքները՝ պարօնը չգիտնալ ձեւացնելով , «Հանդէս»ի եւ «Նոր-Դար»ի
մէջ բացէ ի բաց գրած է թէ «իւր պիւտն է» ամէն բան : Բայց այդ մա-
սին կարծիքներ յայտնած են նախ Նիկոլսկի եւ Լէման , իսկ յետոյ՝
պրոֆ. Խ. Յովհաննիսեանց Նիկոլսկիի «Բեւեռագիր արձանագրութիւն-
ներ Ռուսաց Հայաստանում» գրքի թարգմանութեան վերջը գրած է այս-
պէս . «Մի շարք Հայոց իշխանական անունների ունի վերջաւորութիւնը
«ոչինչ կապ չունի ունիմ բայի հետ , ինչպէս մեկնում է Խորենացին ,
«այլ Ուրարտացիներից է մնացել» . (եր . 63 ա . վեներտիկ 1897) : Պրոֆ.
Գր. Խալաթեանց ալ , պ. Բ. Խ. -ի մօտաւոր ազգականը , մի եւ նոյն
կարծիքը կրկնած է Մոսկուայի Հնախօս . Ընկ . առջեւ : Այս վերջինս
հայերէն թարգմանութեամբ եւս հրատարակուած է «Բանասէր»ի մէջ ,
1900 թ . եր . 277-291 :

Բայց աւելին կայ :

պ. Բագրատ Խալաթեանց լռիկ մեջիկ , ինչպէս ուրիշ առիթով՝
ա՛յս անգամ եւս , առանց անուս յիշելու , իր ցանկին մէջ կանցուցնէ
Արծրունեաց նախարարութեան ծագման մասին իրեն հաղորդած կարծի-
քըս , զոր «Բանասէր»ի մէջ երեւցած իր ծանօթ յօդուածին պատասխան
թեկեկ առաջ յայտնած էի նամակով : Թո՛ղ պարօնը յիշէ ապրիլի 16-ին
ինձ գրած հետեւեալ տողերը եւ կարմրի . «Ինձ շատ հետաքրքրում է Ձեր
«նոր յօդուածը «Արծրունեաց նախարարութեան» մասին , որ կարգա-
ւրու էք այդտեղ . իմ մասին սակայն կասեմ , որ մինչեւ այժմս գլխաւո-
«րապէս նիւթեր հաւաքելով է զբաղուած . . . տակաւին պատրաստ չէ
«նմանապէս «Հայ նախարարութեանց ծագման մասին» յօդուածս» : Եթէ
իր ստորագրութեան տակ գրած տողերն ալ ուրանայ Բ. Խ. , այն ժա-
մանակ պատրաստ եմ հրատարակել նամակին լուսանկարը :

Այսպէս , «Բանասէր»ի մէջ Բ. Խ. -ի հրատարակած 10 համեմատու-
թիւններէն մէկը իմս է . «Ապահուենիք»ը , «Մանաւազեան»ը եւ «Խոռ-
խոռունիք»ը պպ. Գր. Խալաթեանցինն եւ Խ. Յովհաննիսեանցինն են .
իսկ մնացած 6 համեմատութիւններէն «Ռշտունիք» , «Նրմանթունիք»
եւ «Սահուենիք» սխալ են :

Պէտք է յայտնեմ սակայն , որ թերեւս խնդիրը քիչ մը թեթեւնար
եւ քննադատութիւն գրելու հարկն ալ չզգացուէր , եթէ պարօնն այս
անգամ ալ , ինչպէս «Իրանի հերոսները» հրատարակած ժամանակ ,
խմբագրութիւնս թոյլատրէր՝ նախապէս սրբագրել «իր» գրածը . բայց
իմաստակներու յատուկ յաւակնոտութեամբ մը մայիսի 21-ին դրկե-
լով ինձ յօդուածը , յատկապէս կը խնդրէր որ «փոփոխութիւններ»
չընեմ . այն ժամանակ ստիպուեցայ իմացնել իրեն թէ բաւական սը-
խալներ կան գրուածքին մէջ եւ թէ խմբագրութիւնս պատասխա-

նաստուութենէ աղատելու համար ստիպուած եմ իր յօդուածին կցել դիտողութիւններս , քանի որ թոյլ չի տար «փոփոխութիւններ» ընելու : Եւ յանձնեցի տպագրութեան : Յունիսի 19-ին էր միայն , որ պարօնը հաճեցաւ պատասխանել . «Ուրախ եմ , որ յօդուածս արդէն տպագրուած «է . յուսամ որ եւ է աչֆի ընկնող սխալ Դուք ներդրութիւն կրած կ'լինիք «ուղղելու . . . Ինչ կ'վերաբերի Ձեր քննադատական յօդուածին , շատ «ուրախ եմ ծանօթանալով Ձեր կարծեաց հետ , որչափ էլ հակասին իմ «գիտողութեանցս . յուսամ , այդ հակասող կէտերի թիւը շատ չի լինի» :

Այժմ կը հարցնեմ . եթէ խմբագրութիւններն իրենց բոլոր ստացած յօդուածներէն հրատարակուելիքները զատելով ամէնն ալ «նոյնութեամբ» եւ առանց «փոփոխութիւններ» մտցնելու հրատարակեն , ի՞նչ կը լինի հրատարակի վիճակը . չէ՞ որ իւրաքանչիւր յօդուածի համար մասամբ պատասխանատու է եւ խմբագիրը :

Իրա՛ւ է , «Բանասէր» իր էջերը դրած է բանասէրներու տրամադրութեան տակ , յարգելով կարծիքներու տարբերութի՛ւնը միայն բայց ո՛չ երբեք ըստարձակ սխալները եւ խաչկոնցութիւնները :

Պարօնը շատ ուշ խելարեքեցաւ եւ գիտողութիւններուս հրատարակութեան յանձնուելը լսելո՛վ միայն արտօնեց «որ եւ է աչֆի ընկնող սխալ . . . ուղղելու» : Բայց ի՞նչ պիտի ըսէք , երբ յայտնեմ թէ պ. Բագրատ Խ. իմ գիտողութիւններէս զայրացած , չկարենալով զսպել ինքզինքը , «Հանդէս»ի սեպտ. պրակին մէջ հայհոյութիւններով համեմուած պատասխան մը տալ կը ճգնի :

Սակայն ես չպիտի պատասխանեմ հայհոյութիւններու , որովհետեւ նախ՝ մինչեւ ինձ չհասան անոնք , երկրորդ՝ այդ մասին իրեն հետ չափուելու անկարող կզգամ ինքզինքս եւ մանաւանդ այդ մասնագիտութեան տիրացած լինելու պատուէն չեմ ուզեր զրկել զինքը , բայց միայն բազմազրաղ եւ թանկագին ժամերէս մաս մը դողնալով ակամայ դաս պիտի տամ հոս , հրատարակով , պ. «Դոկտոր» Բ. Խ. -ին :

1⁰ «Բանասէր»ի մէջ (եր. 169) Բ. Խ. ըսած է թէ «մինչեւ այսօր էլ Վանայ նահանգի բնակիչք իրանց Վոչիկ են անուանում» : Հարցուցէք վանեցի մէկուն , տեսէք թէ այդ անունը կընդունի՞ : «Վոչիկ» կը կոչուին Վանայ ծովին հարաւային կողմի մէկ մասի (նախկին Ռշատունեաց երկրի) բնակիչք միայն : Իսկ «Ռշատունիք» անունը կարելի չէ համեմատել Rusa-ի հետ այն պատճառով , որ աւելի Rišuaiini անունին կը մօտենայ , ունենալով իր մէջ $r=i$ (մի քանի ձևագիրներ կը գրեն «Ռշատունիք») եւ $r=s$. թո՛ղ ունի = ini վերջաւորութիւնը :

2⁰ Այսքան մերկութիւններէ յետոյ չեմ զարմանար , որ Բ. Խ. կը դիմէ խարդախութեան եւս : Նա «Բանասէր»ի մէջ (եր. 170) գրած էր . «Սահունի հմմա. Su-ra-hu-e» , որուն գիտողութիւն ընելով ըսած էի (եր. 172) թէ «Սուռահուէ անունով երկիր մը դոյութիւն չունի ու-

բարտեան արձանագրութեանց մէջ , . . . կերելի թէ պ. Խալաթեանց սը-
խալ կարգացած է Շուրա երկրին անուէնը» : Այժմ «Հանդէս»ի մէջ կը հա-
ճի գրել ինձ համար , թէ «Շուրա երկրին անուէնն սխալ է կարգացել
«պարոնն . պէտք է լինի Շու-րա-ու-է» : Ազնիւ միջոց . . . Իմ ապրանքս
ինձ կը ծախէ պարոնը , առանց խղճի խայթ ունենալու : Իսկ -ուէ վեր-
ջաւորութիւնը սեռ. հոլով է , պարո'ն . սորվեցէ՛ք . ամօթ չէ բան սոր-
վելը : Եթէ կուզէք , կարգացէք այս հոլովումի մասին «Տոսպական ար-
ձանագրութիւն Մանազկերտի» աշխատասիրութեանս մէջ գրածս , եր.
7. Վենետիկ 1897 :

3⁰ Այն բառերն որոնց համար կըսէ թէ «անմիջապէս ասորերէնից
փոխ առնուած կը համարեմ» , Հիւրչմանի քերականութենէն առնուած
են : Ասիկայ նոր ապացոյց է Բ. Խ. -ի բանագողութեան :

4⁰ Անգամ մ'եւս պարոնին սորվեցնելու ձանձրոյթը կը կրեմ եւ
կը կրկնեմ , թէ ռես բառը «հայերէն» չէ այլ արաբերէն : Բ. Խ. իր
խելագատակէն լեզուարանական նոր կանոններ դարբնելու շատ ընդու-
նակ է եղեր : Թող գիտնայ , որ արաբերէն راس = «գլուխ» կը նշանա-
կէ , իսկ առանց ա-ի راس = «պետ» որմէ դաւառականն ռես = «գիւ-
ղապէս» նշանակութեամբ :

5⁰ birtu եւ biritu տարբեր բառեր են . բայց Բ. Խ. իր ծանօթ
ճարպիկութեամբը նախորդ biritu գրածն այժմ կը սրբագրէ եւ կընէ
«birtu» . բարեքախտաբար դեռ քովս է պարոնին ձեռագիրը , որուն մէջ
գրած է տպագրուածին նման biritu .

6⁰ Դարձեալ կը կրկնեմ թէ իրանեան է «թոնիր» բառը , որուն
պահլաւերէնն է քաւուր , իսկ զանգկերէնը քաւուրա- . նոր պարսկերէ-
նի մէջ ալ պահուած է այս բառը քաւուր ձեւով :

7⁰ «Ուրարտեան լեզուի հնչիւններն (մանաւանդ ձայնաւորներն)
«մեզ միանգամայն անձանօթ են» կըսէ : Այո՛ , «անձանօթ են» ձե՛զ մի-
այն , բայց ոչ՝ մասնազէտներու :

Սակայն պարոնին ամենամեծ սխալը կը կայանայ հոն , ուր կը
պնդէ թէ Արամէն Ուրարտուի «առաջին թագաւորն» է : Այստեղ Բ. Խ.
իր կիսկատար ծանօթութիւնները ծածկելու համար նոյն իսկ չի վարա-
նիր հեղնել զիս այս բառերով . «հետաքրքիր է իմանալ , ո՞րտեղից է
«քաղել պ. Բասմաջեան իւր իմաստութիւնն . մենք ոչ մի տեղեկութիւն
«չունինք Ուրարտեան առաջին հարստութեան մասին եւ ոչ էլ գիտենք ,
«որ Արամէն նորա վերջին ներկայացուցիչն էր» : Տարակոյս չկայ թէ
դուք , պ. Բագրա՛տ , «ոչ մի տեղեկութիւն» չպիտի ունենայիք այս
բաներէն , քանի որ այս անգամ չսրբագրեցի ձեր յօդուածը . բայց այժմ
կը պարտաւորեցնէք զիս դասեր տալու ձեզ եւ ցոյց տալ իմ «իմաստու-
թիւնն» . լսեցէ՛ք ուրեմն .

ա. Հռչականունն Սէյս կըսէ, թէ Արամէ յաղթուելով Ասորեստանացիներէ, թագաւորութիւնն անցաւ «նոր հարստութեան մը» (a new dynasty) եւ մուտք գտաւ ասորեստանեան տառերու գործածութիւնը: Այսպիսի պարագայի մը մէջ, այսինքն՝ Աքեմենեան հարստութեան սկզբնաւորութեան ժամանակ, Պարսիկներն ալ սկսան գործածել ասորեստանեան տառերը: (Տե՛ս JRAS, XIV 405, որ «Բանասէ»ի ներկայ պրակին մէջ ալ թարգմանուած է): Այս կարծիքը թէեւ ուշադրութեան չառին Բելք եւ Լէման, բայց անցեալ տարի Լինչ մասնաւոր կերպով ուսումնասիրելով այս խնդիրը, հաստատեց Սէյսի կարծիքը: (Տե՛ս H. F. B. Lynch, «Armenia», Ա. 71, ծանօթ.):

բ. Իսկ Բ. Ս. -ին սորվեցնելու համար թէ Ուրարտուի պետութիւնը ո՛չ Արամէով եւ ոչ ալ Սարգուրիշով սկսած է, այստեղ նոյնութեամբ մէջ կը բերեմ «Արձագանք» լրագրի 1897 թ. Օգոստ. 22/3 Սեպտ. (N^o 96) համարում գրած մէկ յօդուածս, որուն վերնագիրն է «Ուրարտի տէրութեան թուականը»:

Պատ. խմբագրութիւն «Արձագանք» օրագրի:

Չեր դրկած «Արձագանքի» թ. 1895, N^o 8 եւ 10 համարներն ստացայ շնորհակալութեամբ, եւ կարգացի ամենայն ուշադրութեամբ «Վանի նախահայկական տէրութիւնը եւ պրօֆեսօր Լէմանի նորագոյն ուսումնասիրութիւնը» յօդուածն ի պրն. Լ. Բաբայեանէ:

Թող ներուի ինձ ուշադրութիւնն հրաւիրելու յարգոյ գիտնականաց եւ թերթիդ հետաքրքիր ընթերցողաց այն կէտին վրայ, թէ Ուրարտի տէրութեան հիմնարկութեան մասին առ հասարակ բոլոր գիտնականներն եւ մասնագէտներն անգամ սխալ համոզում մը ունին. այն է՝ կը կարծեն թէ նոյն Ուրարտի տէրութիւնը հաստատուած է իններորդ դարու (Ն. Ք.) մէջ: Այս կարծիքը նշանաւոր Սէյսէն սկսեալ մինչեւ Լէման՝ այսպէս տիրած է եւ հրապարակ նետուած, գիտնական գրոց եւ յօդուածների միջոցաւ: Այս վերջիններու դասակարգէն է պրօֆ. Լէմանի Deutsche Rundschau թերթին եւ ապա ձեր թերթին մէջ թարգմանաբար հրատարակուած յօդուածն ալ, որու մասին կ'ուզեմ քանի մը խօսք ընել, աւելին թողլով յարմար ժամանակի մը:

Ահաւասիկ Լէմանի խօսքերն.

«Հայաստանում իններորդ արու (կարգա՛ դարու) առաջին կիսից սկսած կազմվում է մի տէրութիւն, որ ասորեստանցիները Ուրարտու (հին կտակարանի Արարատ անուն համապատասխանում է) անունով էին կոչում...: Սալմանասար Բ. -ն (860—825) է առաջին անգամ շփուել Ուրարդիներին հետ»:

Բայց մենք Բալիանի արձանագրութենէն որոշապէս գիտենք, թէ մինչեւ հիմայ գտնուած յիշատակարաններէն ամէնէն հինը Տիգ-

ղաթ-Պիղեասար Ա. արքայինն (Իբր 1123 Ն. Ք.) է . որ կը յիշատակէ Ուրարտիի տէրութիւնն : (Տե՛ս այս մասին իմ վերջին գրութիւնս Note on the Van inscriptions , արտատպուած Journal of the Royal Asiatic Society-ի յուլիսի սրահէն) : Ուրեմն «Սալմանասար Բ. -ն (860—825)» , չէ , այլ Տիգղաթ-Պիղեասար Ա. ն (Իբր 1123) է «առաջին անգամ շփուել Ուրարտիների հետ» , այսինքն կարծեցեալ թուականէն ճիշտ երեք դար առաջ : Ուստի Ուրարտիի տէրութեան թուականը պէտք է իններորդ դարէն յետս մղել տանել մինչեւ յերկոտասաներորդ դարն , եւ այն առժամապէս , մինչեւ որ Բաւլիանի արձանագրութեան նման ուրիշ մըն ալ գտնուի եւ տանի զետեղէ աւելի հեռուները , քանի որ Տիգղաթ-Պիղեասարի մը գէմ գնելու չափ զօրութիւն ունեցող տէրութիւն մը չի կրնար նոր կազմուած ազգ մ'ըլլալ , այլ գոնէ մէկ-երկու դար գոյութիւն ունեցող արմատացած տէրութիւն մը ըլլալու է :

Հիմայ գանք ուրիշ խնդրոյ մը , որ երկրորդական կարեւորութիւն ունի :

Լէմանի նոյն յօդուածին մէջ կը կարդանք թէ «Սարգուր I-ը Քաղդէացւոց (իմա՛ Սալգիացւոց) առաջին թագաւորն է» . մինչդեռ մենք Վանայ բերդին վրայի արձանագրութիւններէն հաստատ կերպով գիտենք , թէ Սարգուր I-ը հայր մը ունեցած է Լուտիպրի անուամբ , որ երկու տարբեր արձանագրութեանց մէջ ալ յիշուած է : (Տե՛ս Շուլց Ա. Սէյս Ա. եւ Բ) : Սակայն Լէման իւր միւս աշխատութեանց մէջ յիշած է այս Լուտիպրին իբրեւ առաջին քաղաւոր Ուրարտիի . ուստի այս յօդուածին մէջ յայտնապէս սխալմունք կայ , որ անշուշտ անուշագրութեան արդիւնք է :

Լէմանի մէկ ուրիշ յօդուածին մէջ ալ այսպիսի սխալ մը սպըրգած է , դարձեալ նոյն սրն . Լ. Բաբայիանէն թարգմանուած յԱզգագրական հասնդիսի , գիրք Ա. , էջ 35 , ուր կ'ըսուի թէ «մենք Սալգիայի կամ Ուրարտուի ամենահին արձանագրութիւններում Սարգուրի որդի մի ոմն Լուտիպրիսին ենք պատահում» . մինչդեռ վերը տեսանք թէ Լուտիպրիսը Սարգուր Ա.-ի հայրն է , եւ ո՛չ թէ «որդին» . ուստի նոյն հատուածին մէջ «որդի» բառը պէտք է կարգաւ «հայր» :

Այս կարծիքս կրկնած եմ նաեւ Revue des Revues հանդէսին մէջ (1898 թ. ապրիլի 15) , հերքելով եղիպտարանութեան ուսուցչիս պ. Գ. Մասպերոյի հայակեր մէկ յօդուածը , որ Débats-ի մէջ հրատարակուած էր :

Լաւ կընէր պ. Բ. Ս. , եթէ իր հասակէն վեր խնդիրներու մէջ չմտնէր : Այս դասը բաւական է կարծեմ :

Կը դարմանամ միայն , որ այնտեսակ սովեստութիւններու տեղատուող «ուսումիաթերթ» ալ գտնուած է :